

... Նեոք քարինք ի ճակատուց կարկըտահոս շառաչէին...

... Ճախրատուց մրըրկաթեւօք հերձեալ զանդուհընս փըրփրողէզ...

×

Զինարուեստը դեռ նոր կը հոլովէր իր մանկութեան շրջանը, երբ դրաբարի վարպետները դրի կ'առնէին այս շառաչալից, «փըրքնչիալ» բառերն ու պատկերները, այս խժալուր խրթնարանութիւնները, սաւառնաթեւ ճախրանքներ կատարելով:

Եւ պայթուցիկ բառերու այս փոթորիկը, պատկերներու այս դղրդադին, ահեղաձայն տեղատարափը՝ նկարագրելու համար դէպքեր որոնք պատահեր են դարեր առաջ, երբ ամէնէն ահարկու զէնքերն էին տէգ, նեո, նիզակ, աղեղ, ասպար, վահան, դեղարդ, կապարճ, պարսատիկ, բաբան, քարընկէց կամ խորտակիչ դործիքներ եւայլն, իսկ ոգոժիկները՝ քանի մը հազար — ըսէ՛ տասնեակ հազար — հետեւակ եւ այրուձի:

Եւ այս ամէնը՝ թափ տալով երեւակայութեան, որ կարգ մը հեղինակներու ջով կը հասնէր հանճարեղ բարձունքներու:

Իսկ եթէ անոնք ողջնալով տեսնէին, լսէին, զննէին ու փորձէին նկարագրել արդի զինարուեստը, ներկայ գեհնամարտը...

Զուլիս ջախջախ ջարդոցաց...

Շ.



Կրակը չարտադրեր խունկէն այնքան ծուխ  
Որքան վշտահար սըրտէն կ'ելլէ մուխ:

●

Խոնարհ էշը գուրկ է խելքէ, սակայն  
Քանզի բեռկիր է, պատուական է այն:  
Կովեր ու էշեր որ բռն կը քաշեն,  
Լաւ են քան մարդիկ որ մարդ կը խաշեն:

ՍԱԱԴԻ (Կօլէտտան)